

# Տրամաբանական Գրքեր

## ՕՐԱԳԻՐ

### Քաղաքական Իրավաբանական և Հանրային

ԵՐԲՈՒՄ ՏԵՐԻՆ 108

ՕՐԱԳԻՐ

ՈՒՅԵՐԹ 16 ՀՈՍԵՒՄԵՐ 1842

#### ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

8 Հոկտեմբեր :

Այսու 6 ին արքայական նաևերուն ու պատնէշի թնդանթները իմացուցին մայրաքաղաքիս ժողովուրդին : Ահա հաստատութեան մէկ իշխանուհի մը ծնանիլը . որու համար հրաման եղաւ որ մայրաքաղաքիս մէջ իրեք օր լուսաւորութիւն ըլլայ ու թնդանթները նետուի :

Երեկ զիշեր ժամը 2 ու կէսին կրակ մը պատահեցաւ կոստանդնուպոլիսի մէջ : Առլթան Մ.Տ. մէտ ըսած թաղը . թէպէտ առջի անգամը շատ սաստիկ , այլ շուտով օգնութիւն հասան առջևը առին , մայրաքաղաքիս պաշտօնատարներուն մեծ մասին նեղակայութեամբ , որոնք իմանալուն պէս շուտ մը կրակը եղած տեղը եկան :

Կառավարութիւնը սա վերջին օրերս Լսորեստանէն նոր լուրեր առաւ : Կատարեալ խաղաղութիւնը հաստատուել է երկրիս մէջ , ու ամենեին նոր խաղաղութիւն մը չէ պատահեր : Իբրևան լուրը : Լս երջանիկ վիճակը յայտնադէս կրցուցնէ : Կրան որքան իրաւունք ունենալը , վերջին կարգադրութիւնը առաջարկելով , որն որ իմացուց հինգ մեծ տէրութեանց . սա բանը կրցուցնէ նաև թէ Կ. Պոլսը թէ որ ընդդիմութիւն ու արգելք մը ունենայ նէ իր առաջադրութեանցը , բաւական զօ-

րութիւն ունի իր կառավարութեան յարգը ու պատիւը պահելու : Լսորեստանի մէջ , ու բնակիչներուն հանգստութիւնը սպասովքընէլ , իմաստուն ու հայրական հոգողութեամբ մը :

#### ՄԱԿԵՆՈՒՆԻՆ

Մէլանիկ , 2 Հոկտեմբեր :

Առասով հունձը խիստ առատ ըլլալուն հոյ գրեթէ բոլոր առուտուրը անոր վրայ է : Բարդին մէջ խիստ շատ կայ ու տարը նախ չափ կրպակի որ Կարսի խաչի համար պիտի բեռնաւորին : Մեր վաճառականները մեծ յոյս ունին շահ ընելու սա հունձէն . որու տեսակը շատ աղէկ է , թէպէտ քիչ մը խառնած է . բայց ի՞նչպէս կորի ի է ուրիշ կերպ ընել անանկ մէկ երկրի մը մէջ ուր տեղ գիւղացիները դեռ տղիտութեան մէջ են , ու հարկաւոր գործիքները չունին աղէկ մը ծեծելու հունձը :

Այսու սկիզբէն ՚ի վեր է սատիկ ցուրտ կրնէ հոս , որու նմանը ամենեին տեսնուած չէր հոկտեմբեր ամսու մէջ : Փոթորիկ ու անձրև անպակաս է , ու բանի մը օր կայ կայծակ ինկաւ քաղքին մէջ զարհուրելի որոտումով մը : ու անանկ ատեն որ ամենեին չէր կարծուէր :

#### ԿՆԳՂԻՆ

Անտրայի մէջ շատոնցւրնէ կրգուցելի թէ թաղուհին պիտի ճամբորդութիւն ընէ դէպի Խալսնտա . ու սա բանին համար մեծ պատրաստութիւններ կը ըլլայ արդէն ան կողմերը : Ահա հաստատութիւնը արժանապէս ընդունելու համար :

Գործաւորները վերջապէս գրեթէ ամենեին ալ իրենց գործքին ձեռք զարկին . բայց սատիկա բան մը չէ , կրտն քանի մը օրագիրներ , ու մէկ զիպօղ առլթի մը կըստասն իրենց պահանջմունքները նորոգելու : Թէպէտ ընդհանրապէս ամեն մարդուն ամսականները եվելցուցին , բայց սա բանին վրան ամենեին հաճութիւն մը չէն ցուցնէր :

Անտրայի պորտան մեծ շփոթութեան մէջ է հիմա , որոնքի առուտուր ընող բազմաթիւ վաճառականներուն սնանկութեամբ համար : Կրկեքի նեղութեան մէջ են , ու իրենց յարգը քրեալից կորսնցուցին :

Անգղիայէն լրագիր մը կը հաստատէ , թէ մեծ Բրիտանիայի ծովապետը հրաման ըրեր է որ տարը կրկնայարկ մեծ նաւ պատրաստուին շուտով ճամբայ ելան դէպի Հինդ և Չին երթալու համար : Բայց երկրայի ի է սա լուրը . որովհետեւ չենք կարծել որ այդքան մեծ նաւեր հարկաւոր ըլլան այն կողմերը երթալու համար :

#### ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆԵՐ

Տէր Գոլտէի Բարեկէթի իտալացի քահանային Վրաստան ըսած աշխատասիրութեան :

Յօդուած ք :

(Հարունակութիւն և վերջ) :

Հայոց լեզուն նոյնն է որ Կոյ կըխօսէր :

«Պէտք է հիմայ քննել թէ հայոց լեզուն՝ որ կըսի «հայկական» այսինքն հայոց գրականութեան գեղեցիկ դարուն լեզուն , կամ գրաբարը , նոյնն է արդեօք որ Կոյ կըխօսէր , ետքը հետեցնել թէ անիկա աշխարհքիս առաջին լեզուն է : Լս բանը կրնամ հաստատել շատ ապացոյցներով : 1)

1) Չեզար Գանդու՝ հին լեզուններուն վրայ խօսելով այսինքն հրեից , արաբացոց և ասորոց , կայն . կըսէ : «Բոլոր սա լեզունները առաջ եկած են մէկ մայր լեզուէ մը՝ որ հիմակ կորսուած է կայն : Լս սխալմունքը՝ թէ ուրիշ լեզուններուն մայրը «կորսուած է հիմակ» ներք-

«Կախ» թէ որ Կոյի լեզուն ամենեին փոփոխութիւն մը չի կրնց լեզաց խառնակութեան ժամանակը , ինչպէս առջի յօդուածին մէջ ցուցուցինք . որքան ամենեին պատճառ մը չիկայ հաստատելու թէ ետքը փոփոխութիւն կրած ըլլայ : Սա զի բովանդակ ազգի մը լեզու գլխովին փոխելու համար , անանկ որ անոր մէկ նշանը չի մնայ , պէտք է որ նոյն ազգը բոլորովին ընդունու ըլլայ , ու մէկը ան ազգէն կենդանի չի մնայ , որ ետքը կարող ըլլայ իր հին լեզուն նորէն ծաղկեցնելու : Երբ սասնկ աղետալի դիպած՝ որով հայոց ազգը իսպառ կործանած ըլլայ , ամենեին մէկ պատմութեան մը մէջ չենք կարողար : Ուրեմն Կոյէն ետքը հետզհետէ Հայաստանի մէջ բնակող ժողովուրդը , այսինքն հայոց ազգը , միշտ իր լեզուն պահեց , որ Կոյէն ընդունել էր : Բայց Կոյէն ետքը Հայաստանի մէջ կեցող ժողովուրդը , միշտ հայոց լեզուն խօսեցաւ . ուրեմն հայոց լեզուն նոյնն է որ Կոյ կըխօսէր , ու հետեաքար Երամայ լեզունն է :

Ինչ որ յիշեալ հեղինակին որ կըգրէ առանց հմուտ ըլլալու հայոց գրականութեանը և լեզունն : Ենանկ կըկարծեմ որ սա յօդուածին մէջ դրած ապացոյցներս բաւական են անոր բաժնի ստուծիւնը ցուցունելու :

«Ուրիշ ապացոյց մըն ալ կրնանք հանել Հայաստանի շատ քաղցրներուն յատուկ անուններէն , որոնք խիստ հիւսա որ դարերէն ինչուան հիմայ պահեցան ազգին մէջ , Կոյի ժամանակները հանդիպած գործքերը նշանակելու համար : ( ) Ինչակ իմն . «Կախուած» ան տեղին առունն է , որ անդ Կոյ տապանէն ելածին պէս բնակեցաւ . ու գիտենք որ հայերէն «նոս» կընշանակէ առաջին . ու «իջեան» բնակարան : «Կոտին» է ուր տեղ Կոյ սկսեց որթ սնիկը , ու սա՝ երկու բառէ բաղադրած է «արկ» և «ուրի» : «Կրեան» Սասիս լեռանը ան տեղն է , որ Կոյ առջի անգամ ցամաքը տեսաւ , երբոր ջրհեղեղ ջուրերը կը ցածնային 1) . ու սա բառը հայերէն կընշանակէ «իբեցած» որպէս թէ ըսէր , «ջրէն դուրս երեցան լեռներուն գլուխները» . «Ղանոյան» Կոյի թաղած տեղն է . կածանցի «անոյ» այսինքն մարդուն , ու «ոսն» բառէն է , որ բանաստեղծութեն կընշանակէ «մարդուն» պառկած տեղը , կամ Կոյի , որն որ անտեսնը հայերը «մարդ» կանուանէին զանի , յատուկ անուն տեղ բանեցնելով սա հասարակ անունը , ըստ որում Կոյեղաւ երկրորդ անգամ աճեցնող մարդկային ազգը : «Մա-

1) Կոնդուց '8, 5 :

ԱՐԵՐԻԳԱ

Միացեալ Նահանգներ:

Թայլըր նախագահին կնիկը մեռնելով, առ այժմ ետ քաշած է կառավարութեան գործերէն:

Մ. Ուէպպըրը, արտաքին գործոց պաշտօնաւորը եւ Տրաքտարեցաւ իր պաշտօնէն. ու անոր տեղը ուրիշ մը ընտրուեցաւ Մ. Վուխ անուն:

Միացեալ Նահանգներէն Ղեկավարութիւնը խրկուած վերջին լուրերուն նայելով, կիրենայ որ հաշտութիւն ըրեր են Ղեկավարութիւնը Մարտի կայսեր հետ: Բոլորէլ տալով Թանձէր քաղաքի կառավարիչը որու համար շատ սրտունջ կրնէին:

ԲՐՈՒՄԱՆ

Պէնսիլանի կղզիներն որ Թագաւորը եւ Թագուհին անցած ամսու վերջերը իրենց ճամբորդութիւնէն դառնալով մայրաքաղաքը հասեր են:

Կրճատատեն նաև, թէ առևտուրի եւ երկրագործութեան համար յատուկ պաշտօնատար մը սկիտի գրքի:

Սօտերս Պէնսիլանի գրած էին իրախոյի կողմէ թային, թէ Բրուսիոյ Թագաւորը չմոզուեց այն նոր օրէնքի կարգադրութիւնը՝ տարաբնուան համար: Ըսելով թէ բուսական ագրարութիւն չիկայ այն օրինացը մէջ:

ՌՈՒՍԱՍԵԱՆ

Խաղան քաղաքը բոլորովին մոխիր դարձաւ, օգոստոս ամսու 16 ին: Պէնսիլանի օրագիրները մանրամասնաբար կրպտամեն այս ճախորդ դիպածին վրայը, 2000 տունէն էվելի էրեր է: ու բոլոր վընասը վաթսուն միլիոն Փրանքի կրհամին կրսեն. կերեայ թէ չարագործ անձինք կրակ ձգած են, վասն զի երկու երեք անգամ զանազան օրերու մէջ հրդեհ պատահեցաւ:

Ըս քաղաքը՝ Վոլկա գետին քերանը կասպիա-

րանդ՝ Արջի կնկանը Թագած տեղն է, որ անասունը «մայր» կրկուէր, ինչպէս ըսինք՝ գերանունաբար, ու բաղադրած է «մայր» ու «անդ» բառերէն: Ըրդ՝ թէ որ բոլոր աս բառերը ու ասոնց նման ուրիշ անթիւ բառեր, որոնք անշուշտ նոյն գործքերէն սկզբնաւորած են, ուրիշ բան չեն, միայն հայոց յատուկ լեզուն կամ բային են կամ անունները ըսել է թէ ան դիպածները հանգիպած ժամանակը հայոց լեզուն կրկուսէին. բայց այն բառերը ան ժամանակի գործքերուն կրկերաբերին որ ընդհանուր լեզուն գեւ փոխած չէր լեզաց խառնակութենէն. ուրեմն հայոց լեզուն՝ Արջի լեզուն հետ մէկ է, ու հետևաբար Ղեկավար լեզուն հետ ալ: Ընանկ է նէ հայոց լեզուն աշխարհքիս առաջին լեզուն է:

Արբորդ անժամակի սպացոյց մըն ալ կրնանք տալ բերել կենդանիներուն անուններէն: Դիտելը ստուգադէս սուրբ գրքէն 1) թէ Ղեկավարը Ղեկավար անունը ժողովք բոլոր կենդանիները, որպէս զի ամեն մէկուն իրենց մասնաւոր բնաւորութեանը յարմար անուն մը դնէ: Միայն հայոց լեզուն մէջ կրգանքի որ բոս մեծի մասին կենդանիներուն անունները նոյն կենդանիին բնա օրու-

կան ծովուն վրայ շինած է 11,000 քիլոմետր հեռու Բէրբուրկէն ու 440 ալ Մոսքայէն. որուն մէջը 41 եկեղեցի կայ 50,000 բնակիչ Մոսկով, Հայ, Թաթար եւ Գերմանացի: Ըսով իրեք անգամ է որ կրակ կրլայ աս քաղաքը, մէկ մը երբոր 1774 ին՝ Բուրաթէֆը տիրեց ու կրակ ձգեց. երկրորդ 1820 ին՝ ամրոցին վաւորանոցը բռնկեցաւ:

Բէրբուրկէի նամակներուն նայելով, Ռուսաց կայսրը՝ որ հիմակ ճամբորդութիւն կրնէ, պատահեց է Թիթատարին որ խաղան քաղաքի այրելուն աղետալ լուրը էր ըրեր, ու նամակները կարգաւով անմիջապէս հոն գացեր է:

Ռուսաստանի եկամուտներուն պաշտօնատարը նոր կարգադրութիւն մը ըրեր է ստակ փոխ առնելու. Բէրբուրկէն մինչև Մոսկա երկաթի ճամբայ շինել տարու համար. աս ստակը Սիեկից Ռուսին տընէն պիտի առնուի, որն որ 40 կամ 50 հաղար արծաթի լուպի է, հարուրին 4 շահով:

ՉՄԻՌՆԵԱՆ

16 Հոկտեմբեր:

Ընցած շաբթու Պէրբուրկէ սաստիկ անձրև մը դալով, յանկարծ անանկ մեծ հեղեղ մը եղեր է: որ քաղաքին մէկ կողմէն չամիէ դուրս վնասներ տրւեր է. իրեք քաղաքէն կամուրջ, հինգ ջրղացք, 200 տուն ու 150 խանութ կործաներ են. կրճատատեն նաև թէ 300 անձինք ու 4 հարիւրի չամի անասուն խղբուեր են:

Կիրակի իրկուս երկու Մալեզ կուելով փունդայի կողմը, անոնցմէ մէկը ատրճանակով զարկեր մեռցուցեր է իր ընկերը:

Շատ կրցաւինք որ քաղաքիս ապահովութիւնը մեծ վտանգի մէջ է, ըստ որում մարդասպանութիւնը անպակաս է միշտ, ու գրեթէ ամեն շաբթու կրպարտաւորինք աս կերպ ճախորդ լուրեր հրատարակելու: Իայց յոյսերնիս հաստատ է որ շատ չէր-

թիւնը կրցուցունեն. որն որ չեմ գիտեր թէ ուրիշ լեզուի մը մէջ կայ մի, գոնէ ասանկ անթիւ անուններ, ինչպէս հայոց լեզուն մէջ: Ըս բանիս վրայ ալ տեղեկութիւն մը տարու համար աս անուններէն մէկ քանին հոս կրգանք ներհոն կարգադրներուն թող տալով հայերէն բաղադրներու մէջ փնտրուելու, որպէս զի տեսնան, անոնց մէջ շատերուն ալ արմատական նշանակութիւնը, որն որ զանց կառնեն:

«Առիծը» երկու բայէ առաջ կուգայ. «անուլ ու ծուել». նմանապէս աս երկու բայէն կածանցի «արծիլ» բառը. վասն զի աս երկու կենդանիին ալ յատուկ է որս մը գտնալուն պէս յափշտակել ու պատռել:

«Արիւարը, որպէս թէ ըսեր «յերի վարդ» այսինքն կոնքիկն վրայ կրօղ, ինչու որ ուրիշ որեկեց անասուններէն աւելի երիվարին յատուկ է, մարդը իր կոնքիկն վրայ կրել:

«Ապաստակը» ապաստանիլ բայէն ածանցած է. ու յիրաւի աս կենդանին միշտ զինքը պահպանելու տեղ կրկնտրուէ, իր բնական վախկոտութեանը պատճառաւ որու համար հասարակօրէն «երկոտ» ածականը կուտանք:

«Շուրը» «շնթիլ» բայէն առաջ եկած է. որ կընշա-

Թար ազգու միջոց մը կրբանցընէ տեղոյս կառավարութիւնը, չարագործները զսպելու համար:

Ղեկավարական Գրեկազը Վէնէրէ, որու կրհարմայէ երբորդ ծովապետը Մ. Պանտիէրա, երկու շաբթի առտու մեկնեցաւ ասկէց, Մակեդոնիայի կողմերը պտոյտ մը ընելու համար:

Գաւրէժէն սեպտեմբեր 14 թիւով ընդունած նամակէս հետեւալ լուրերը աւելնք:

«Բոէհրանու գիրքը կրհամաձայնին հաստատուելու թէ քիչ ատենի մէջ անշուշտ հաշտութիւն պիտի ըլլայ օսմանցոց հետ, որովհետեւ պարսից Շահը (սամանեան Տէրութեան դէմ ունեցած թըշնամական ու պատերազմական խորհուրդները ետ ձգեր է:

«Գաւրէժու ընդհանրական հիւպատոսը Ռուսաց» ամսու 4 ին յայտարարութիւն մը ընկալու թէ հրանու Ռուսաց դեսպանէն որ կրճանուցանէ, թէ Երբա Միլոպիլ Ռուս վաճառականաց համար 1833 ին տրւած հրովարտակը ջնջուած է այսուհետեւ:

Ըս հրովարտակաւ հրաման եղած էր, թէ Գաւրէժու մէջ պարսից հպատակներէն, թէ որ մեռնող կամ մնանկութեան մէջ իյնող ըլլայ, նախ Ռուս վաճառականներուն առնելիքները հատուցելն ու ետքը՝ մնացած զրամովը պարսից վաճառականներուն առնելիքը տրուի հարուրին քանի որ իյնայ:

«Ընցած ամսու 3 ին մեծ հրկիզութիւն եղեր է Երբա քաղաքը, որ խիստ մօտ է Շամախի քաղաքին. կրճատատեն թէ 785 խանութ էրեր է. 270 տուն ու 4 մեծ խան: Ըս կրակին եղած վնասը հոս սարակօրէն կրկարծուի, թէ 12 միլիոն լուպիլ կրհամին:

«Ընցած ամսու 8 ին յանկարծաս մահուամբ մեռեր է ի Բոէհրան շաբթու Ռուս խանը Վիլի Թօփխանեան:

նակէ գգուել, թծել. ու ասիկա շանը յատկութիւնն է որ իր քծնելովը կրստիպէ մարդը որ դուրս գնիր:

«Ղուէտը «աղու» բառէն եկած է որ կընշանակէ «խորամանկ», ու գիտնը որ խորամանկութիւնը աղուէսին բնութիւնն է:

«Ղաղաղ «այգ» բառէն ու «աղաղակել» բայէն ծագած է, այսինքն պոսացող կամ արշալուսը իմացնող. ու իրաւ որ արշաղաղին սովորութիւնն է միշտ արշալուսին ծագած ատենը խօսիլ:

«Ու այսպէս կրնայի անթիւ անուններ հոս մէջ բերել, բայց կարգադրները ու իս՝ քերականական ստուգաբանութիւններով չի ձանձրացընելու համար, զանց կառնեն: Ըս միայն կաւելընեմ թէ շատ կենդանիներու անուններ հայոց լեզուն մէջ իրենց ծագումը կամ ձայնէն առած են կամ պոսանէն. ինչպէս օրինակի համար «Ծիծառն, Ծիտ, ուրուր, ագուս»:

«Մէյմալ նկատել պէտք է որ հայոց լեզուն մէջ ինչ որ կրնանք սպացուցանել ցամաքի անբաւ կենդանիներուն ու օդային թռչուններուն մեծ մասին ստուգաբանութիւնէն, չենք կրնար նոյնը ընել բնա ձկան մը համար. ու աս ալ մէկ սպացոյց մըն է որ հակադարձ ճամբով կրհաստատեն ան լեզուն Ղեկավար առաջ գալը»:

1) Ծանոց 2, 19:

ՉԻՆՆՈՒՆ 1 ՈՒՐՆԻ

Գաղղ իարէն օրագրի մը մէջ կը կարդացուի :  
 Կերէի թէ շներուն մաքսատնէ վաճառք փախ-  
 ցընելը միշտ առաջ երթալու վրայ է Վեճիգայի  
 սահմանազրուելին մէջ : 80,000ի կը հասնի կրտսն ,  
 աւ չորքոտանիներուն թիւը , որ սա սաւորինաւոր  
 կերպովը կապրին : Կառավարութիւնը շան զլուխ 3  
 ֆրանք վարձք կու տայ մաքսապետին թէ որ մեռ-  
 ցընէ կամ բռնէ նէ անոնցմէն : Ըս վերջին տարի-  
 ներուն մէջ 120,000 ֆրանք վարձք տրւեցաւ . 40,000  
 անգամ ալ գումար կամ բարակ բուսած շան մը գլուխ  
 ձեռքերնին բռնած եկան իրենց վարձքերնին սուինս  
 Շներուն այսչափ ջարդուիլը ամենեւին մէկուն  
 հողը չէ : Տիւնրէրքէն գնա՛ ինչւան Վէց ան սահ-  
 մանազրուելը՝ ուր տեղ կրտսնի Գաղղ իա , միշտ կը  
 գտնատ աղքատ գեղացիներուն քովը՝ որոնք հազիւ  
 թէ ձեռքերնին կը հասնի իրենց բնտանեաց հացը  
 ձարելու , մէկ մեծ բազմութիւն մը շներու , որ Վեր-  
 սայի ու Շանդիլի շանց բնակարանը այնքան չի  
 կայ : Գաղղ իայի մէջ աւ շները շատ աղէկ կը ստուցա-  
 նեն , աղէկ կը նային ամենեւին չեն նկատցընէր . ետքը  
 Վեճիգա կը բերն . հոն անթի կը ստուգեն գանձեր ,  
 ու մաքսապետի կերպարանք մտած մարդիկնէր կը  
 կըսին սուտիկ ծեծ մը տալ խեղճ անասուններուն .  
 յետոյ կը կարգեն անոնց կը նակը նամուկի ծրար մը  
 4-6 բիլլիարմի ծանրութեամբ ու կարճակէն . անա-  
 անը բոլոր ուժովնին կը կարգեն փախչիլ շները օտար  
 երկիր մը , ու մաքսապետի կերպարանքով մէկը  
 տեսնալուն սէս խոյս կուտան , ու սահմանազրու-  
 ւելն սղատ կանցնին . մանած , ծխախոտ , Կնգըլոյի  
 վաճառք , ու ուրիշ շատ տեսակ բաներ կը փախցը-  
 նեն աւ կը բազմ . սակայն սրկսաւ չէ իրենցմէ մեռ-  
 նողները ու վնասները :

Տե՛ւոնփօրա Գեղեկաֆ օրագրութիւնը հետեւեալ  
 մանրամասն ծանօթութիւնը կը տայ Չինմաչնի ծո-  
 վը եղած անդրիացոց նաւատորմի զինուորը :  
 Կնգըլոյի զորաց ամեն անգամ նաւէն ցամաքը  
 ելլալուն փոքր զուարթութիւն կը փախչին չինացիք ին-

քըզնքնին ազատելու , ու հեռուանց կը տեսնուի որ  
 բարձր տեղանքը հազարաւոր մարդիքներ հետա-  
 քըքրութեամբ զերենք զննելու կը ժողուին : Կը բնիմ  
 մէջընին իրատ համարձակ եղողները զննորներուն  
 կը մտնեն , ու կուգեն անոնց չուխային դպչիլ , որու  
 վրան մեծ զարմանք կը ցուցընեն : Վոյլն ձայնէն շատ  
 կը վախնան : Չինացի քուրմ մը որ միւս ժողովուրդ-  
 ներէն մտացի էր , մէկ խումբի մը առաջնորդելով  
 իր տաճարը տարաւ . ու անոնց գլխաւորին թէյ  
 մեծարեց սը շատ տկար ու անհամ էր : Ըս քովին  
 տանը մէջ անթիւ գարշատեսիլ պատկերներ կար ,  
 որոնց մէկը տղեղ սափրիչի պատկեր էր , ձեռ-  
 քը ածելի մը բռնած . տաճարին մէջ՝ սեգանին  
 աջ կողմը , վեց պատկեր կային որոնց մարմնոյն  
 վայելչութիւնը ու գեմբերուն գծաւորութիւնը այլ-  
 անգակ էին . ձախ կողմը՝ ուրիշ վեց պատկեր՝ եր-  
 կուքը կնիկ , որոնք ամենեւին գեղեցկութիւն չու-  
 նէին : Ըս պատկերներէն ամենէն դարձատեսիլը  
 մէկ կնիկ մըն է , սրու երեսին վրայ մեծ ոււոյց մը  
 ունի , ուսկից փունջ մը մագ կախաւծ է : Չինա-  
 ցիները իրենց պատկերներուն շարքերէններով լե-  
 ցուն փախէնք ( թէ փախ ) կը նուիրեն , շին , շին խօ-  
 սելով , ու ինը անգամ կը բազմ կը կը կը կը ձա-  
 կանին գետինը կը զարնեն : Ըսանց աւ պաշտամուն-  
 քը Շին Արնիկ կըսուի :

Կնգըլոյի օրագիր մը կը հաստատուի , թէ Կնտ-  
 րայի մէջ 33,000 դերձակ կայ , 8,000 հացագործ ,  
 8,000 բանուորներու զլուխ , 8,000 վաճառական ,  
 3,000 կապելոնապետ ( մէյիսանէճի ) , 7,000 գեղա-  
 վաճառ ( աղղար ) , 6,000 կոշիկակար , 5,000 ատաղ-  
 ձագործ ( մարանկոզ ) , 5,000 մտավաճառ , 3,000  
 կնիկ վաճառական նոր սովորութեանց ( մօտայի ) ,  
 6,000 գրավաճառ , 4,000 գործակալ , 4,000 ոսկե-  
 լիչ և ակնագործ :  
 — Բրուսիայի բժիշկ մը կասկար անուն , հաշիւ  
 ւրած է , որ մեռնողները ամուրիներուն մէջէն՝ 30  
 տարուէն ինչւան 45 , գրեթէ հարիւրին 27 հողի է ,  
 ու կարգըւածներէն նոյն սարիքով , հարիւրին 18  
 հողի :

Վան զի : Երբ զիւրը չըսէր թէ Կրամ ձկնորոն անուն  
 դրաւ : Ըսլ սասնկ կը խօսի թէ Կատուած Կրամոյ տա-  
 ջը բերաւ « երկրի ամեն կենդանիները ու օդոյն ամեն  
 թռչունները » , ու ծովու ձկնորը բնաւ չի յիշէր :  
 « Կը ջրապէս ուրիշ մեծ սպառցոց մըն ալ աւ է , որ  
 հայոց լեզուն մէջ հազարաւոր ձայներ կան , թէ բայ և  
 թէ անուն , որոնք ուրիշ լեզուց կամ մէկին կամ մէկա-  
 լին մէջ նոյն նշանակութիւնը ունին : Չէ թէ միայն հին  
 լեզուներուն՝ այլ նորերուն մէջ . ինչպէս լատիններէնը ,  
 իտալներէնը ու գաղղ իարէնը . որ ստուգապէս կապացու-  
 ցանէ թէ հայոց լեզուն՝ բոլոր ան լեզուներուն մայրն  
 է : Իրաւ որ լատինացոց , իտալացոց , գաղղ իացոց լեզուն  
 ըլլալէն առաջ , հայերը « լըյս » կըսէին , ու իտալացիք  
 « լուչէ » . « հաւ » ( տէտէ ) , իտա . « սալ » . « տի » օր , ցորեկ  
 իտա , « տի » . « արօր » իտա . « արադր » . « սասող » իտա .  
 « սադր » . « շուն » գաղղ . « շիէն » . « տալ » բայը կը խոնար-  
 ճէին . տամ , տաս , տայ , ու իտա . « աօ , տաի , տա » . և այլն  
 ու « ել » բայը՝ եմ , ես , է , իտա , « սօնօ , սէի , է » : Կրնա՞նք  
 մի ըսել թէ հայերը իտալացիներէն կամ գաղղ իացի-  
 ներէն և կամ լատինացոցմէ սովորեցան ասոնք ու ուրիշ  
 հարիւրաւոր նոյն օրինակ ձայները : Աւ հին լեզուները  
 քննելով կը գտնամ , հայոց լեզուն երբայականին հետ

բաղդատելով , որ հայերէն շատ բառերը նոյն նշանակու-  
 թիւնը ունին երբայականին մէջն ալ : ( Օրինակի համար .  
 « տուի » հայերէն ու « տրի » երբայցերէն , կը նշանակեն  
 նոյն կենդանին : « Կովի » բայը երբայցերէն կըսեն « գա-  
 վատ » . ու գովին անանցեալները՝ « գով գովատ » . « գա-  
 վատին » անանցեալը՝ « շէվօ » : « Լարցանեմ » բայը  
 հայերէն շատ նշանակութիւններէն « ի զատ » կը նշանակէ  
 նաև մեռցընել , ու երբայցերէն « հարակ » որ մեռցընել  
 բային արմատն է : « Կիստ » . երբայցերէն « գաղա » . որ  
 « կատանալ » բային արմատն է : « Կեր » հայերէն , ու  
 « բեր » երբայցերէն , կը նշանակեն պտուղ յարգ : « Կուր »  
 ու անանցեալը « թզնի » երբայցերէն կըսեն « թէն » :  
 Հունարէնին հետ բաղդատելով՝ աւելին կը գտնանք . օ-  
 րինակի համար . « եղ » յուն . « իս » կը նշանակեն մէկ . « մի »  
 յուն . « միս » կը նշանակէ նոյնպէս մէկ : « Կանձ » հայե-  
 րէն կը նշանակէ ( խաղնայ ) ինչպէս յուն . ալ կըսուի « դա-  
 դա » : « Կամար » հայերէն ու « քամար » յուն . կը նշանա-  
 կեն ( քէմեր ) : « Կրոնեմ » յուն . կըսուի « էրէֆուս » : Հայե-  
 րէն « ցեց » ու յուն . « սիս » կը նշանակեն ( կիւվէ ) : « Կոր-  
 ձեմ » յուն . կըսուի « փրազ » : Կը ջրապէս չէի կրնար  
 ըմբոցընել , թէ որ ուղեի աւ նոյնանշան բառերուն ման-  
 բաման բաղդատութիւնը ընել , որ ամեն լեզու մէջ կը-

Քաստուէր մէկ ամուրիներուն զէմ որ 40 տարու  
 կը լըսն , 78 ամուսնացեալ անձինք կը գտնուին նոյն  
 տարիքը համար : Ըսլ էվելի կը լըսայ տարբերութիւ-  
 նը կըսէ , քանի որ տարիքը էվելիայ :  
 60 տարին՝ 22 ամուրիներ զէմ՝ 48 ամուսնացեալ  
 անձինք կը գտնուին . 70 տարի՝ 11 ամուրի 27 ա-  
 մուսնացածի զէմ . 80 տարին՝ 3 ամուրի 9 ամուսնա-  
 ցածի զէմ :

Վարիզու մէջ մենամարտութիւն մը եղաւ մօտե-  
 րըս , արտաուոց պարագաներով : Հակաակորդին  
 մէկուն մէկգմէկու ետեւէ իրեք գնտակ զարկին , բայց  
 զարմանալին աւ է որ գնտակներուն իրեքն ալ կուրծ-  
 քին զարնուեցան , սակայն ո՛չ վերաւորեցին և ո՛չ  
 մէկ նշան մը տեսնուեցաւ անոր կուրծքին վրայ՝  
 թէ պէտեւ արտաւանակները՝ վկաները իրենք լեցուցած  
 էին : Ըսմեն մէկ գնտակը զպչելուն սաստիկ կը ծի-  
 ծաղէր հակաակորդը . անանկ որ հոն գտնուողնե-  
 րը կը զարմանային , ու արտաւանակ նետող հակաուա-  
 կորդը ալ էվելի կը կատողէր իր թշնամիին վրայ : Ըսմ-  
 ան մարդ կըսէր որ լանջապանակ ( զըրիս ) ունի աւ  
 մարդը . բայց քննեցին տեսան որ միայն բաձկոն ու  
 ֆանէլու շապիկ մը կար վրան : Ըսանկ կը կարծուի որ  
 սա շապիկը շինած էր այն կերպասովը՝ որն որ վա-  
 փագօփիւլ կը լըսած բժիշկը ներկայացուցած էր մօ-  
 տերս գիտութեանց ճեմարանին , որու համար կը-  
 սեն թէ անթափանցելի է , գնտակէ : Բայց վերջին  
 գնտակը հինգ տարի չափ ետ հրեց զանի , առանց  
 թափանցելու մարմնոյն :

Կնտրայէն կը գրեն :  
 Թոյմիզ օրագիրը այնքան շատ ստորագրուողներ  
 ունի , որու չի կրնար հասնիլ որեւիցէ ուրիշ օրա-  
 գրութիւն Կնտրայի . մինակ մայիս ապրիլ և յունիս  
 ամիսներուն մէջ , բաց ՚ի 590,000 յուրեւրածներէն ,  
 1,730,000 օրագրութեան վրայ կնիք զարնել տրուեր  
 է կառավարութեանը . այսինքն օրը՝ 22,180 օրա-  
 գրութիւն :  
 Մօրնիկ-Վրօնիկը , Մօրնիկ-Էրէլու ու Մօրնիկ  
 Վօսդ . օրագիրները՝ նոյն իրեք ամսական մէջ 1,225,

Հօգուած 7 :  
 Հայոց լեզուն բնաւորութիւնը :  
 « Հայոց լեզուն վրայ համաուոտ տեղեկութիւն մը տա-  
 լու համար , չեմ ուղեր ուսումնական ձանձրալի խնդր-  
 ներուն վրայօք զբաղել , թէ աւ լեզուն ո՞ր կարգի լեզուաց  
 մէջ գնել պէտք է . . . . . Եթէ արաբացոց , պարսից և-  
 այլն և այլն . լեզուաց հետ մօտաւորութիւն ունի՞ մի : Առ-  
 չի երկու յօրեւածին մէջ ըսածներէս ետքը , կընայ ամեն  
 մարդ տեսնալ թէ հայոց լեզուն սկզբնաւորութիւնը իր-  
 մէն է , ու ուրիշ լեզու մը ամենեւին օրէնք չընդունիր :  
 Շատ անուշ է բուն հայ մը խօսելու ըլլայ նէ . փիլիսո-  
 փայական է իր արմատականներուն մէջ . վսեմ՝ իր ոճե-  
 րուն մէջ : Սովորաբար կը հարցուի թէ հարուստ լեզու  
 է մի արագը . ուրիշ շատ լեզուներէ հարուստ է , բայց  
 չեմ ըսել թէ ամենէն : Կնտր հարստութեանը տեղե-

500 կամ օրը 6,470 օրագրութեան կնիք զարնել տրել է :

Թայմզ օրագրութեան տրված տուրքը՝ առ իրեք ամսականը մէջ՝ ծանուցումներու համար , 3,985 Լ . սթէն . հասեր է . իսկ միւս օրագիրներունը՝ 2,937 Լ . սթէն :

Մտիճանք բարեխառնութեան Օմիւռնիզ, դիտեալ ի միջօրէի և եղեալ ըստ բաժանման Ուոմբրի :

Ստուերի :	Հարեու :
Ուրբաթ	9 և 16 1/2 աստիճան 22 ստ .
Շաբաթ	10 " + 16 1/2 " 25 "
Կիրակի	11 " + 16 3/4 " 24 1/2 "
Երկուշաբաթի	12 " + 17 1/2 " 24 1/2 "
Յրեքշաբաթի	13 " + 17 1/2 " 25 "
Չորեքշաբաթի	14 " + 18 1/2 " 25 "
Հինգշաբաթի	15 " + 17 1/2 " 22 1/2 "

ԱՌՆԻՏՐԱԿԱՆ ԼՈՒՐՆԵՐ ՏԱՃԿԱՍՏԱՆ

Կոստանդնուպոլիս , 13 և 14 օրեր :

Մայրաքաղաքիս առուտուրները հասարակօրէն թուլ են . նմանապէս արմտիքներու վերաբերեալ գործառնութիւններ քիչ կը լլան , ու միայն քաղաքիս մէջը քշելու համար կը ծախուի :

Դայլանու կարծր ցորեն՝	20 1/2-21	բիւլէն
Օտեսայինը՝	19-16 1/2	"
Խրըմինը՝	19 1/2-20	"
Կալազինը՝	16-16 1/2	"
Բումէլինը՝	14-16	"
Կալազի կակուզ ցորեն՝	13-14 1/2	"
Իպրայիլինը՝	12-12 1/2	"
Բումէլինը՝	12-13	"
Գարի՝	5 1/2-6	"
Դեղին տարը՝	8-9	"

Կուրիւն մը տարու համար կըսեմ՝ թէ հայոց բառարանին մէջ առջի գիրը Լ, որ անոր հինգերորդ մասին մէկն է , իտալացոց բոլոր բառ գրքին չափ կայ . ուրեմն պէտք է ըսել թէ հինգ անգամ աւելի հարուստ է իտալերէնէն :  
" Հայոց այբրենը եռսունը ութ գիրէ կը բաղկանայ :  
Մտնցմէ քսանը ինը հին բաղաձայներն են ու եօթն ալ ձայնաւորներն են , որն օր հինգերորդ գարուն մէջ երանելին Մետրոպոլիտանի , ինչպէս պիտի յիշենք հետեւեալ գլխուն մէջ : Եւրոպայի մը ետքը ուրիշ բաղաձայն ու ձայնաւոր մը աւելցուցին , յունաց այբրենէն . այսինքն ( ) ու Ֆ , որով եռսունը ութը գիր եղան՝ ու են ինչպէս այսօր :

Հիմակուհիմա մայրաքաղաքիս մէջը կայ .	
Կարծր ցորեն՝	90,000 քիլէի չափ
Կակուզ . . . . .	20,000 " "
Գարի՝ . . . . .	30,000 " "

Օմիւռնիզ , 16 և 17 օրեր :

Մեր վերջի թիւէն ետքը քաղաքիս առուտուրներուն երեւելի փոփոխութիւն մը չըլլալով մասնաւոր ծանոթութիւններ չունինք տարու այս անգամ :

ՕՐԱՆՈՒՅԵՆ ԲՈՏԵԿՆԵՐ

	չարշքի գին
Տիրէքի ըրեալ . . . . .	26 1/2
Չիւքի . . . . .	25 1/2
Հինգ ֆուանքնոց . . . . .	24
Հինգ տրախմի . . . . .	22
Մակուֆի ըրեալ . . . . .	20
Հին քսաննոց . . . . .	26 1/2
Նոր քսաննոց . . . . .	23
Լպտիւլ Մէճիտ . . . . .	23
Հին տասներկուքնոց . . . . .	22
Նոր տասներկուքնոց . . . . .	20 1/2
Ստամբուլ . . . . .	32 1/2
Մըսը . . . . .	29 1/2
Բուշուս . . . . .	32 1/2
Բուպիէ . . . . .	10 1/2
Մահմուտիէ . . . . .	86
Եալտըզ . . . . .	58
Մաճուս . . . . .	57

ՃԱՆՈՒՑՈՒՄ

ՄԵԾ ԼՕԹԹԱՐԻԱ

Վեննա Պ . փոլաք անուանեալ մեծ վաճառականին տան քովը Տէրութեան հրամանաւ պիտի խաղաղվի , ու վաստրկվելքը՝

Լաւաչինը մեծ ու շատ գեղեցիկ Վեննայի մօտ Լայտորֆ ըսված գիւղաքաղաքը 107 . թիւ ունեցող ազարակային ստացուածք մի է : Լթէ մէկը տարիկայ չուզեր , ասոր տեղը կընդունի Վեննայի թուղթ ֆիթին 225,000 :

Երկրորդը ստորին Լատրիոյ մէջ Շթայներաւ ըսված տեղը , գեղեցիկ վարելու ցանելու երկիր մի է , զարն ջուր հանելու գործատունովը , ու թիւ 6 և 8 սներովը միատեղ : Չուզողը ասոնց տեղը կընդունի թուղթ ֆիթին 110,000 :

Երրորդը շատ թիւով 1839 զուրս տրված Տէրութեան պարտաւորութեան , և նոյնպէս երեւելի բազմութեամբ Լյուքսըմբուրգի : անուանեալ պարտաւորութեան Լթթօի դրվելու թղթերն են , որոնց արդէն քաշելու օրերը աս տարվան յունիսի մէկին , սեպտեմբերի մէկին ու տասնըհինգին որոշուած ըլլալով , աս անգամ աս Լթթարիային գրվող անձինքը եթէ հանգիպելու ըլլան քաշուած ատենը , նաև աս վերոյիշեալ պարտաւորութեան Լթթօ դրած թղթերուն , սկսեալ 1,350,000 թուղթ ֆիթինէն , մինչև 625,000 225,000 125,000 110,000 100,000 40,000 25,000 20,000 15,000 10,000 5000 3000 2000 1000 500 և այլն , և այլն , թուղթ ֆիթինը կընան վաստրկիլ :

Լս Լթթարիան , եթէ յառաջ կարելի չըլլար նէ , անպատճառ , ու առանց այլ ևս երկարելու 1843 յունվար 14 ին պիտի քաշուի :

Պիլիքիթներուն ամեն մէկը կարծէ 5 արծաթ ֆիթին :

Հինգ պիլիքիթ մէկտեղ գնողին վեցիւրորդ պիլիքիթ մը վրան պարգև կըտրվի , որ աս ետքինը անշուշտ կըշահի :

Իսկ ծախու առնելու պիլիքիթները ընդարձակ տեղեկութեան թղթերովը Լպլըր մօտիւ Ժօզէֆ Պօմօմ վաճառականին զբասեղանը ամեն ատեն կընան գտնելիլ :

ԿՈՒՈՒՆԵՂԵՆ

Վարք զօրավարայ անուանեաց :

Լս գիրքս Վիեննայի Միթարեան Միարմու թեւէ , և Վեննա Յոլանտեանց գիտնական վարդապետը լատիներենէն թարգմանեալ է . հեղինակը համառօտ բայց ընտիր ոճով Յունաց երեւելի զօրավարներուն վարքը կը պատմէ ու շատ անուանի է բոլոր լատին հեղինակներուն մէջը : Պատմագրին աղբորութեանը նման ըլլալով հայերէն թարգմանութիւնն ալ , կը յուսանք որ մեր ազգիս ալ մեծ սիրով ու փափագանօք պիտի ընդունի աս գիրքը , որով թէ թարգմանչին վաստակը պսակի , ու թէ աղբը պայծասանայ , որուն համար կաշխատի յիշեալ Միարմու թիւերը :

Մ . Կ . Վիլիքիթի օղտ , բժիշկ և վիրաբոյժ , որ մտանքս փարիզէն եկաւ , աղքատ հիւանդները ձրի կընայի իր տունը՝ Ուուսաց հիւպատոսարանին մօտ , շարաթը իրեք անգամ , իրեքշաբթի , հինգշաբթի և շաբաթ օրերը , ժամ 2 ին , կէս օրէն ետև , ինչպէս 4 :

ԱՐՇԱԼՈՅՍ ԱՐԱՐԱՏԵԼՆ . Լ . Օրագիրը

շաբաթը անգամ մը կը սրվի :

Տարեկան ստորագրութեան գինը՝ 120 զուռու է կանիկի ( փէշին ) . ով որ ուզէ կրնայ ստորագրվիլ :

Իզմիր՝ օրագրութեան տպարանը : Պօլիս՝ երկրորդ իսանը Մոմախանց Միլիտի աղային գրատունը :

Պուրսա՝ Վապաքճեան Մատթէոս ու Վրիգոր աղայից մաղազան :

Ղաթա՝ Լաղազանեան Կարապետ աղային մաղազան :

Կահիրէ՝ Լաղազանեան մահմուտի Լէքսան աղային գրատունը :

Յոպպէ՝ Սրապիտեան աղայ ( Յակոբի գրատունը ) : Թրեբիսոն՝ Լաղազանց ( Վարուժիտ աղային մաղազան ) :

Լիւն՝ Կոստայեան Ղազար աղային տունը : Լաւ՝ Պըլլըքեան աղայ եղբարց մաղազան :

Պաղատա՝ Լաղազանց առաջին թարգման աղայ Կահիրէի տունը :

Կարթէ՝ Շիրմազանեան Վարդանեանց աղայ Կահիրէի տունը :

Թեհրան՝ Լաղազանց ( Թադէոս Կոստին բնակարանը ) : Սպահան՝ Լաղազանց աղայ Կահիրէի տունը : Պոմպա՝ յարգի պարոնաց Լաղանուր որդւոց և ընկերաց վաճառատունը :

Անկապոր ու Պաղատիս՝ յարգի պարոնաց Աթեղբարց գրատունը :